

# **ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՈՐԱՅԻՑ ԲԱՌԵՐ ՎԱՂԱՇԽԱՐՀԱԲԱՐԵԱՆ ԱՂԲԻՐՆԵՐՈՒՄ (16-18ՐԴ ԴԴ.) ԲԱՌԱՐԱՆԻ<sup>1</sup>**

ՄՈՀԱՄՄԱԴ ՄԱԼԵՔՄՈՀԱՄՄԱԴԻ  
MalekMohammadi@em.uni-frankfurt.de

## **ՆԱԽԱԲԱՆ**

Հայ նոր եւ նորագոյն բառարանագրութեան մէջ մեծ աւանդ է ունեցել Հայութեանի Պետական Համալսարանի հայոց լեզովի պատմութեան ամբիոնի դասախոսական կազմը, իդէմս հմուտ բառարանագիրներ, ուսուցապետեր Յովհաննէս Բարսեղեանի, Ռուբէն Ղազարեանի եւ Հենրիկ Աւետիսիսեանի, ում պատիւ եմ ունեցել ունկնդրելու որպէս ուսանող: Ղազարեանի եւ Աւետիսիսեանի արժէքաւոր Միջին հայերէնի բառարանը<sup>2</sup> բազմութրտ միջին հայերէնի բառապաշարին նովիրուած հրատարակուած առաջին բառարանն<sup>3</sup> է: Այն շարունակում է հայ բանասիրութեան գլուխգործոցներ՝ Նոր հայկագեան, Արմադական ու Մալխասեանցի բառարանագրութեան աւանդները: Նոյնիսկ թոռուցիկ հայեացք գցելով պրոֆ. Ղազարեանի գրչին պատկանող հարուստ եւ մասնագիտական բառարանների ցանկին, յատկապէս գրաբարի եւ միջին հայերէնի ոլորտում, կարելի է հաստատորէն պատկերացնել բազմադարեան մեսրոպեան գիր ու գրականութեան դպրոցի կարկառուն գիտնականի ջանքերը հայ բանասիրութեան ասպարէզում<sup>4</sup>:

<sup>1</sup> Ուսուցապետիս՝ երջանկայիշատակ պրոֆ. Ռ. Ղազարեանի մշտնջենական յիշատակին:

<sup>2</sup> Ղազարեանի եւ Աւետիսիսեանի Միջին հայերէնի բառարանի մասին տե՛ս՝ Եուրի Վարդանեան, «Ռ. Ղազարեանի, Հ. Աւետիսիսեանի Միջին հայերէնի բառարան, հ. Ա. (Ա-Կ), Երեան, 1987», Պատմաբանափրական հանդէս, 1988:3, էջ 207-13. Նաեւ՝ Ն. Մկրտչեան, «Ռ. Ս. Ղազարեան, Հ. Ս. Աւետիսիսեան. Միջին հայերէնի բառարան. հ. I, Երեան, 1987, հ. II, 1992», Պատմաբանափրական հանդէս, 1993:1-2, էջ 195-198:

<sup>3</sup> Միջին հայերէնի բառարանագրութեան պատմութեան մասին մանրամասն տե՛ս՝ Մոհամմադ Մալեքմոհամմադի, «Ուսումնասիրութիւններ միջին հայերէնի բառարանագրական աշխատանքների վերաբերեալ», Հրաբեր հասարակական գիլութիւնների, 2016:2, էջ 139-51:

<sup>4</sup> Ռուբէն Սերոբի Ղազարեանի յարատել, հետեւողական աշխատանքի արդինքներն են.- Գրաբարի դարձուածաբանական բառարան (2012), Գրաբարի հոմանիշների բառարան (2006), Թուրքերէն-հայերէն բառարան (2003), Բուսանունների բառարան: Հայերէն-լավիններէն-ռուսերէն-անգլերէն-ֆրանսերէն-գերմաններէն (2002), Գրաբարի բառարան (2000), Կենդանիների անունների հայերէն-ռուսերէն-լավիններէն կարգաբանական բառարան (1992), Գէորգի Նալբանդեանի

Ժամանակագրական առումով միջին հայերէնի բառապաշտին նուիրուած առաջին բառարանը կարելի է համարել Նորայր Բիզանդացու (1845–1915) *Բառգիրք սպորին հայերէնի ի մարենագրութեանց ԺԱ-ԺԷ դարուց երկը*, որն աւարտել է 1885ին, իրատարակուել՝ 2000ին, ժնետում: Թեէս «Կոթողային եզակի երեսոյթ է բացադրական-սպուգաբանական բնոյթի Նոր հայկագեան բառարանը<sup>5</sup>, որտեղ գրեթէ սպառիչ կերպով ներկայացնած է հին գրական հայերէնի (գրաբարի) բառապաշտը եւ բազմակողմանիօրէն ենթարկուած բառարանագրական մշակման: Այս բառարանում առաջին անգամ բուն միջինհայերէնեան մի ամբողջ շարք բառեր որոշակիօրէն սահմանագարուում են գրաբարի բառերից՝ Ռմկ. (Ռամկօրէն) նշումով»<sup>6</sup>: Եղանձն Կարստի (1871–1962) “Wörterbuch des mittelarmenischen” բառարանը առ այսօր անտիպ է մնում<sup>7</sup>: Յատկանշական է, որ 1972ին <<Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտը բազմակողմանի ուսումնասրութին է իրատարակուած միջին հայերէնի վերաբերեալ<sup>8</sup>, որը ցարդ չունեցաւ իր շարունակութիւնը:

ՆՈՐԱՅՐ ՊՈՂՈՍԵԱՆԻ ՆՈՐԱՅԱՅՏ ԲԱՌԵՐ... ԲԱՌԱՐԱՆԻ  
ՓՈԽԱՌԵՎԼ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՇՈՒՐՋ

2014ին պրոֆ. Նորայր Պօղոսեանի հեղինակութեամբ Նորայայր բառեր վաղաշխարհաբարեան աղբիւրներում, 16–18րդ դդ. բառարանի հրատարակութիւնը շատ ողջունելի քայլ է պարզաբանելու վաղաշխարհաբարեան, երբեմն բարդ եւ դժուարին բառապաշտի ուսումնասիրութեան ասպարէզում, յատկապէս տարբեր լեզուներից կատարած փոխառութիւնների ստուգաբաննութեան հարցով:

Ակնյայտ է, որ միջին հայերէնի մանաւանդ փոխառեալ բառապաշտի վերաբերեալ ցանկացած ուսումնասիրութին պահանջում է յարակից լեզուների որոշակի իմացութիւն եւ փոքրիշատէ տիրապեսում՝ միջին հայերէնի հետ շփուող լեզուներին: Միջին հայերէնի բառարանագիրներ ինչ-

---

համահեղինակութեամբ՝ *Պահլաւերէն-հայերէն բառարան* (1994), Հ. Մ. Աւետիսիւանի համահեղինակութեամբ՝ *Միջին հայերէնի բառարան*, 2-րդ բարեփոխուած հրատարակութիւն (2009):

<sup>5</sup> Նոր բառգիրք հայկագեան լեզուի, հ. Ա-Բ, տպ. Ս. Ղազար, Վենետիկ, 1836-37:

<sup>6</sup> Ռ. Ղազարեան, *Լեզուաբանական ուսումնասիրութիւններ*, ԵՊՀ հրատ., Երևան, 2010, էջ 211:

<sup>7</sup> Աւելի մանրամասն տե՛ս՝ Գ. Վ. Աբգարեան, «Եղանձն Կարստի անտիպ "Միջին հայերէնի բառարանը"», *Բանքեր Երեւանի Համալսարանի*, 1995:2(86), էջ 183-6. Նաեւ՝ Ա. Ռ. Գագինեան, *Եղանձն Կարստի լեզուաբանական հայեացըները*, ԵՊՀ հրատ., Երևան, 2008:

<sup>8</sup> Ակնարկներ միջին հայերէնի պաշտութեան, Ա., Հր. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտ, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1972:

պէս գերմանացի լեզուաբան եւ միջին հայերէնի մասնագէտ Կարստի, լեզուաբաններ եւ բառարանագիրներ Բիլանդացու եւ Ղազարեանի աշխատանքների ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ լիովին տիրապետել են միջին հայերէնի հետ շփուող գրեթէ բոլոր լեզուներին:

Պողոսեանի բառարանի վերնագիրն իսկ յուշում է, որ այնտեղ ուշադրութեան արժանի մաս են կազմել փոխառութիւնների կիրառումը վաղ աշխարհաբարի ժամանակաշրջանում: Համոզուած ենք, սակայն, որ փոխառութիւնները քանակական առումով աւելի մեծ թիվ են կազմում քան բառարանում ներկայացուած փոխառութիւնները: Իդէա բառարանում ներկայացուած տարբեր յղումներում նկատելի են մի շարք փոխառութիւններ, որոնք չեն ընդգրկուել բառարանի բառայօդուածների շարքում: Օրինակ՝

**Այար** ayar, n., Etym.= arab., pers. عيار ‘fineness, standard, criterion, assay, carat’ նրբութիւն, ստանդարտ, չափանիշ: Գ կամ Դ դիրաթ թամամ այար այս վառան է<sup>9</sup>:

**Դաւի** davi, n., ‘action, case, cause, suit’ Etym.= arab., pers. داد ‘to give’ նայ, դատական գործ: Թէ դաւի ունէնան, մուադին մենք ենք, պարուտէրին հետ բան չունին<sup>10</sup>:

**Դիրաթ** qīrat‘, n., Etym.= pers. غیرت گیرات ‘mettle, zeal, ambition, jealousy, enthusiasm’: Գ կամ Դ դիրաթ թամամ այար այս վառան է<sup>11</sup>:

**Ֆիքր** fik‘r, q., Etym.= pers. فک fekr, ‘thought, reflection, idea, mind, care’ միտք, գաղափար, միտք, հոգատարութիւն: Պիտի որ մեր հայոց համար մին ֆիքր եւ սարանճամ տեսնուք<sup>12</sup>:

Սոյն բառարանում բնիկ բառապաշարի, հեղինակային յղումների ինչպէս նաեւ թուրքերէն փոխառեալ բառապաշարի ստուգաբանութեան հարցով հեղինակը ցուցաբերել է վերին աստիճանի ուշադրութիւն եւ գիտական մօտեցում: Այդուհանդերձ, բառարանի մի շարք փոխառութիւնների ծագումը վիճելի է կամ ընդհանրապէս չի նշուել փոխատու լեզուն: Միջին հայերէնի գերակշռող մաս կազմող արաբերէն, պարսկերէն եւ թուրքերէն փոխառութիւնների ծագման վերաբերեալ շփոթութեան հիմնական պատճառը թերեւս պայմանատրուած է փոխառութիւնների անցման հետ կապ-

<sup>9</sup> Առաքել Դաւիթեցի, Գիրք պատմութեանց, աշխատ.’ Լ. Ա. Խանլարեան, Հայկական ԽՍՀ ԳԱԱ իրատ., Երեւան, 1990, էջ 452. տե՛ս՝ Վառան վահան (Պողոսեան, էջ 190):

<sup>10</sup> Յիշապակարան Սանահնոյ վանից (Սանահնի քեօթուկը), աշխատ.’ Պարոյ Մուրադեան, Ս. Էջմիածին, մայր աթոռ Ս. Էջմիածնի իրատ., 2007, էջ 162. տե՛ս՝ Պողոսեան, էջ 141:

<sup>11</sup> Դաւիթեցի, էջ 452. տե՛ս՝ Վառան վահան (Պողոսեան, էջ 190):

<sup>12</sup> Г. А., Эзов, Сношения Петра Великого с армянским народом (документы) (Մեծն Պետրոսի յարաբերութիւնները հայ ժողովրդի հետ [փաստաթղթեր], Սանկտ Պետերբուրգ, 1898, էջ 417. տե՛ս՝ Սարանճամ sarančam (Պողոսեան, էջ 180):

ուած հետեւեալ հանգամանքով. ինչպէս յայտնի է փոխառութիւնները կատարում են բանաւոր ուղիով՝ ժողովրդական փոխառութիւններ, կամ գրաւոր ուղիով՝ գրական փոխառութիւններ: Ըստ Ղազարեանի՝ «միջնադարում փոխառուած բառերի մեծագոյն մասը ժողովրդական փոխառութիւններ են: Այդ կարգի փոխառութիւնները միջին գրական հայերէնի բառապաշարի մէջ մուգը են գործել ժամանակի ժողովրդախօսակցական լեզուից եւ գրաբերը բարբառներից»<sup>13</sup>: Ղազարեանը հաւաստում է թէ՝ «յաճախ ժողովրդական փոխառութիւնները դժուար է սահմանազարել գրականից» որոշելով, թէ դրանցից որոնք են ժողովրդական եւ որոնք գրական, այլ կերպ ասած՝ փոխառութիւնների անցումը ինչպէ՞ս է կապարուել՝ խօսակացական ճանապարհով, թէ՝ գրաւոր»<sup>14</sup>:

Միջին գրական հայերէնի բառապաշարի մէջ զգալի քանակ են իրանական փոխառութիւնները, որոնց աղբիւրը նոր պարսկերէնն է: Նոր պարսկերէնի ժամանակաշրջանը սկսում է Ժ. դարից, հետեւաբար բուն միջին հայերէնում կատարուած պարսկական փոխառութիւնները կատարուել են նոր պարսկերէնից: Միջին հայերէնի արաբական փոխառութիւնների վերաբերեալ պէտք է նշել, որ այդ փոխառութիւնների մի զգալի մասը կատարուել է պարսկերէնի միջոցով, ինչը հաստատում է հնչինական օրինաչափութիւններով: Ուշագրաւ է Աճառեանի վերլուծութիւնը այս կապակցութեամբ. «Յափկապէս ԺԱ. դարում, երբ հայոց Բագրագունի թագաւորութիւնն արդէն վաղոց հասկրագուած էր, արաբները Հայասկրանից հեռացած եւ նոյնիսկ անկման շրջանն էին մրած: Այս պատճառով աղդեցութիւնը պիտի վերագրենք ոչ թէ ուղղակի արաբերէնին, այլ մեր հարեան պարսկերէներին»: Ըստ այդմ՝ պարսկերէն եւ արաբերէն բառերը կարեի է իրարից չտարանջատել, մանաւանդ որ դրանց հիմնական մասը հաւասարապէս գործածուած է Եղել ե՛ պարսկերէնում, Ե՛ արաբերէնում, Ե՛ թուրքերէնում: Ինչ վերաբերում է հայերէնի հրանական, արաբական եւ թուրքական փոխառեալ բառապաշարի այն բառամիաւրներին, որոնք հանդիպում են վերոյիշեալ երեք լեզուներում, ինչպէս նշում է Աճառեանը «Եթէ մի բառ հայերէնից դրւու գրնում է նաեւ մի երրորդ լեզուի մէջ, եւ սրուգարանում է հենց այդ լեզուվ, ուրեմն պայկանում է այդ լեզուին»<sup>15</sup>: Պէտք է նկատել, որ Երբեմն «փոխառութիւնը հայերէնն ընդունել է միջնորդատրուած եւ աւելի ճիշք՝ կրկնակի-եռակի փոխառութեամբ: Երբեմն

<sup>13</sup> Ղազարեան, Լեզուաբանական, էջ 164:

<sup>14</sup> Սոյն, էջ 164:

<sup>15</sup> Հր. Աճառեան, Հայոց լեզուի պատմութիւն, I մաս, ԵՊՀ հրատ., Երեւան, 1940, էջ 225-6:

այդպիսի փոխառութիւնների ճիշտ ուղին գրնելուն հնչինական անցում-ները չեն կարող օգնել»<sup>16</sup>:

Յատկանշական է, որ թէ՛ գրական, թէ՛ ժողովրդական փոխառութիւնների հարցերում մեծ դեր է կատարում գերիշխանութեան հանգամանքը: Մինչեւ արաբների կողմից Հայաստանը նուաճելը հայ ժողովուրդն արաբերէնին առնչում էր Երկրից հարաւ ընկած սահմանային շրջաններում, ուր բնակութիւն էին հաստատել բազմաթիւ արար ցեղեր: Իսկ երբ Հայաստանը նուաճուց արաբների դէմ 774-775ի հայկական ապստամբութիւններից յետոյ, արաբները սկսեցին զանգուածային գաղթել Հայաստան. Շայբանիների ցեղը տիրեց Դատուանին, Սուլայմ ցեղը գրաւեց Բաղէջից մինչեւ Կարին ընկած շրջանները, Կայսիկները հաստատուեցին Վանայ լիի շրջակայ գաւառներում: 786-809՝ արար ցեղեր բերուեցին եւ բնակեցուեցին Հայաստանում<sup>17</sup>: 865ին Հայաստան արշաւեց Բուղան՝ իր հետ բերելով արար նոր գաղթականութիւն: Հայաստանում հաստատուեցին մի շարք ամիրայութիւններ: Արդէն Ռ. դարից հայկական նախարարութիւնները պայքարում էին Հայաստանում արաբական ամիրայութիւնների դէմ: Ուստի զարմանալի չէ, որ Ռ. դարից հայ մատենագիրների Երկերում արաբերէն բառեր կա՞մ չկան, կա՞մ հանդիպում են հատուկենտ: Արաբական փոխառութիւնները Երեւան են գալիս ԺԲ. դարից, երբ Հայաստանում արաբական ազդեցութիւն չկար: Որովհետեւ այդ ժամանակուայ միակ գրական լեզուն՝ գրաբարը, դեռ պահպանել էր իր հին օրինաշափութիւնները եւ մատենագիրները սրբութեամբ պահելով լեզուի հին օրէնքները, պահպանում էին նաև հնուց աւանդուած բառապաշարը եւ խուսափում նոր փոխառութիւններից:

Այսպիսով.- 1) Ը. դարի կէսերից հայ ժողովուրդն իր բուն Երկրում ապրել է արար ցեղերի հարեւանութեամբ, ըստ որում երկու դար (Ը.-Ժ.) կրել է արաբական բռնասիրութեան ծանր լուծը: Այդ պայմաններում արաբերէնից շատ բառեր են անցել ժամանակի խօսակցական հայերէնին, որոնք միջին գրական լեզուի ձեւաւրման շրջանում դեռեւ կենսունակ են եղել: 2) Գրական միջին հայերէնի ժողովրական բնոյթի արաբական փոխառութիւնների աղբիւրը եղել է խօսակցական միջին հայերէնը<sup>18</sup>:

<sup>16</sup> Ն. Ա. Մկրտչեան, «Ռ. Ս. Ղազարեան, Հ. Մ. Աւետիսեան. Միջին հայերէնի բառարան. հ. I, Երեւան, 1987, հ. II, 1992», Պատմաբանասիրական հանդէս, 1993:1-2, էջ 185:

<sup>17</sup> Արամ Տէրյետնդեան, Արաբական ամիրայութիւնները Բագրադունեաց Հայագրանում, ՀՍՍՌ ԳԱ իրատ., Երեւան, 1965, էջ 62:

<sup>18</sup> Աւելի մանրամասն տես՝ Ալենարկներ միջին հայերէնի պատմութեան, Ա.:

Հայնրիխ Հիլբշմանը եւ Աճառեանը ընդհանրապէս ժխտում են հայերէնում արաբական ծագման բառերի առկայութիւնը մինչեւ Է. դարը<sup>19</sup>: Սակայն ըստ ակադ. Գ. Բ. Զահորկեանի՝ «5-րդ դ. մադենագրութեան մէջ կան մի շարք բառեր, որոնք սեմական լեզուների համապարասխան բառերի մէջ ամէնից աւելի մօք են արաբականներին: Այսպիսի դէպքերում Հ. Հիլբշմանը եւ Հ. Աճառեանը կամ ընդհանրապէս ժխտում են հայերէն բառերի սեմական ծագումը, կամ ենթադրում փոխառութիւն ասորական բարրառներից»<sup>20</sup>: Ակադեմիկոսը իր այդ համոզունքը ապացուցում է արաբական ցեղերի առկայութեամբ՝ Իրանի եւ Բիզանդիայի սահմանամերձ վայրերում Է. դարից աւելի վաղ, Հայաստանի հարաւային շրջաններին մերձատր վայրերում «փրատեսակ ասորա-արաբական կոյնէի» առկայութեամբ<sup>21</sup>:

Մենք համակարծիք ենք Աճառեանին՝ թէ միջին հայերէնի արաբական փոխառութիւնները բուն Հայաստանում անմիջականօրէն արաբերէնից չեն, այլ թերեւս ներթափանցել են հարեւան պարսկերէնի միջնորդութեամբ<sup>22</sup>:

Ինչ վերաբերում է Պողոսեանի բառարանի մեր խնդրոյ առարկայ փոխառութիւնների հարցին, ապա բառարանը ընդգրկում է մեր հաշուարկով 268 արաբերէն, պարսկերէն եւ թուրքերէն ծագումով փոխառութիւններ: Թուրքերէն փոխառութիւնների ստուգաբանական պարզաբանումների ուլորտում, ինչպէս նշուեց, հեղինակը ցուցաբերել է վերին աստիճանի ուշադրութիւն եւ ճգրիտ տեղեղութիւններ է ներկայացրել, սակայն արաբերէն եւ պարսկերէն փոխառութիւնների հարցում նկատելի են ստուգաբանական բնոյթի մի շարք վիրապուններ:

Այստեղ ներկայացւում են լրացուցիչ փաստեր արժեքաւոր այս բառարանի ստուգաբանական հատուածի կատարելագործման նպաստող:

Ինչպէս նշուեց բառարանում մի շարք փոխառութիւնների ծագումը վիճելի է կամ ընդհանրապէս չի նշուել փոխասոու լեզուն: Այստեղ ներկայացւում են նման փոխառութիւնների ճիշտ ստուգաբանութիւնը լրացուցիչ տեղեկութիւններով: Բառարանում ներկայացուած խնդրայարոյց ստուգաբանական տեղեկութիւնները նշուել են պարոյկով: Ստուգաբանութիւններ կատարելիս բառերը ներկայացնել են պարսկերէնի եւ արաբերէնի հա-

<sup>19</sup> H. Hübschmann, *Die Semitischen Lehnwörter in Armenischen*, ZDMG 1892, էջ 126-268. նաև՝ H. Hübschmann, *Persische studien*, հյու. 1, Strassburg, 1895, էջ 259-80. նաև՝ Աճառեան, Հայոց լեզուի պատմութիւն, II մաս, Հայպետիրատ, Երեւան, 1951, էջ 169-217:

<sup>20</sup> Գէորգ Զահորկեան, Հայոց լեզուի պատմութիւն «նախագրային ժամանակաշրջան», № 1, ՀՆՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1987, էջ 485:

<sup>21</sup> Նոյն, էջ 485.

<sup>22</sup> Աճառեան, Հայոց լեզուի պատմութիւն, II մաս, էջ 183, 186:

մարժեքներով եւ այբուբէններով, նաեւ բերուել են բառերի անգլերէն թարգմանութիւնները:

1. **Ախար-Բախար** axar-baxar ո. «վերջ» բառի կրկն., Աւարտ, աւարտ-մաւրտ?, վերջմերջ: Մինչեւ կողմն Էվասի հողի ափն, որ Էն կուռն ախար-բախարն Գօգու գեղղոցի Եղիկին այ<sup>23</sup>: Etym.= pers. آخر āxer + بخیر bixir ‘ending well, ending one's life well, having a good futurity’:
2. **Ախարեթ** axaret’, գ. (թուրք.?), Եկամուտ?: Զամենայն մնացեալսն ըստ չափու բաշխեաց Եկեղեցւոյն, զի յԵկեալ ախարեթներէն վճարեսցն<sup>24</sup>: Etym.= arab. pers. آخر axarat ‘afterlife, eternity, futurity’, յԵտմահու, ապագայ կեանքը, յաւերժութիւն:
3. **Աման գրալ** aman tal «հանգստութիւն, անվտանգութիւն, ապաստան»: Վասն սաստիկ ցրտութեան Գ ամիս գիշեր ցորեկ մէկ արմն աման չէր ետ մինչեւ ի մարտի ԺԵ, ապա արեւ եւ արեգակ տեսար<sup>25</sup>: Etym.= arab., pers. turk. امان aman ‘security, safety, respite, refuge’\*:
4. **Ասպասեղէն** asrapetēn, (թուրք.? esbab) գ. «հազուստ, զգեստ»?: Բարեպաշտն Միրաք Ելեալ զա Արզում եւ առնու ապրշմեղէնս եւ ասպասեղէն եւ ցորեանս, զի տարցէ ի տոն<sup>26</sup>: Etym.= arab. pers. اسباب esbab ‘instrument, tool, apparatus, utensil, [fig.] means, cause’:
5. **Զախիրայ** zaxira (թուրք.? Zahire) Պարէն, պաշար, հացամթերք: Ե նաև, Ե թօփազ, զախիրայ եւ այլ բազում բարութիւն ասին զնացին Ազախ<sup>27</sup>: Ժէ զախիրայէ պակասութեանն եւ թէ քաղաքին ամենայն իրաց սղութեանն, ցորեանն ասես՝ հատ մի չկայ<sup>28</sup>: Etym.= arab. pers. خذ, turk. zahire, ‘store, reserve, supply, stock, reservoir, accumulation’:
6. **Զուտիաթ** zu'iat, արաբ. պարսկ. zaher? «Երեւելի, բացորոշ»?, գ. ա. իւրային, տոհմակից: Շիսի զուտիաթն, որ թագաւորութիւն ա արել, Շահիսմէիլն ԻԴ տարի այ, Շահ Թամազն ԾԴ տարի այ<sup>29</sup>: Մեր զուտիաթ մարդ էլ մատնարկի միջումն բան չունինք՝ ո՞չ մեք, ո՞չ մեր որդիիք<sup>30</sup>: Զուտիաթ զու'iat

<sup>23</sup> Յիշապակարան Սանահնոյ վանից, էջ 148. տե՛ս՝ Պողոսեան, էջ 21:

<sup>24</sup> Դիան հայոց պատմութեան, գիրք Ժ. մանր մատենագիրք, ԺԵ.-ԺԹ. դարեր, իրատ.՝ Գիտ Աղանեանց, Նուարդ Աղանեանցի տպարան, Թիֆլիս, 1912, էջ 87. տե՛ս՝ Պողոսեան էջ 21:

<sup>25</sup> Մանր ժամանակագրութիւններ (XIII-XVIII դ.), հիդ. I, կազմ.՝ Վ. Ա. Յակոբեան, ՀՍՍՌ ԳԱ իրատ., Երեւան, 1951, էջ 210. տե՛ս՝ Պողոսեան, էջ 24:

<sup>26</sup> Մանր ժամանակագրութիւններ, հիդ. I, էջ 247. նաեւ՝ Ղազարեան, Աւետիսեան, էջ 79. տե՛ս՝ Պողոսեան, էջ 33:

<sup>27</sup> Մանր ժամանակագրութիւններ, հիդ. I, էջ 223. տե՛ս՝ Պողոսեան, էջ 70:

<sup>28</sup> «Դիան Սուլր Յակոբայ (Ա-ԺԹ)», Միոն, Յուլիս-Օգոստոս 1941, էջ 84. տե՛ս՝ Պողոսեան, էջ 70:

<sup>29</sup> Յիշապակարան Սանահնոյ, էջ 65. տե՛ս՝ Պողոսեան, էջ 72:

<sup>30</sup> Յիշապակարան Սանահնոյ, էջ 140. տե՛ս՝ Պողոսեան, էջ 72:

‘generation, offspring’ Etym.= arab. pers. ذرية doria. Իլային, սերունդ, սոհմակից:

7. **Էմնութիւն** շնուրութիւն (արաբ. emin «մաքսապետ»?), գ. Մաքսապետութիւն: Ո՛չ մաքս ունել, ո՛չ էմնութիւն, ո՛չ կօմրուկ եւ ո՛չ այլն, որպէս ի Լեհ կամ ի Տաճկաստան<sup>31</sup>: Etym.= arab. من amn ‘safe, secure, [rare.] security, [adj. infml.] secure, pesceful’, ‘ապահովութիւն, վատահութիւն’:

8. **Ըրէխէմ** թթէքէմ, Շաղամ ո., Հրովարտակ, պաշտօնական գրութիւն: Զամենայն հարկաւոր զգիրսն, եթէ ըրէխէմ եւ եթէ այլ հուքմեր... պարոն քէլքաթէր խոճայ Աւտուսի գիտութեամբն եւ կամակցութեամբն առաքեսցէ առ մեզ<sup>32</sup>: Etym.= arab, pers. رقم، رقم، مرقوم ‘Written, number’:

9. **Թախսիրութիւն** t'axsirut‘յոն, (պարսկ. toxs)?, ո.: Ով էս բանիս թախսիրութիւն անէ կամ այլ եւ այլ անէ, Աստուածածին իրանն եւ իր որդանցն խոռվ կենայ<sup>33</sup>: Etym.=arab. Pers. تقصیر taqṣīr, ‘blame, fault, guilt, guiltiness, offense, wrong’«մեղք, յանցանք»:

10. **Թափշի** t'ap'shi, (պարսկ. տերշ?!) գ., Մեծ ափսէ, մատուցարան: Ասունած աւրինէ Քոսակ Յովանէս եւ իր որդի մահդասի Խաչատուրն, Բ արծաթէ թափշի ետ Սր. Յակոբայ<sup>34</sup>: Etym.=mong. turk. تېشى teşsi ‘plate, dish, vessel’:

11. **Խասապար** xasatar (պարսկ. xās-dār «առանձնաշնորհեալ»?) ա. Երեւելի, մեծատուն: Ես՝ Ականաթերէցի պարոն Յեկանս խասադրի վկայ եմ: Խասատար Նազարն վկայ [Եմ]<sup>35</sup>: **Խասապար** xasatar ‘litigant, plaintiff, libellant, demandant, complainant’: Etym.=arab. pers. خواستار xāstār \* «Պահանջող կողմ, պահանջող»:

12. **Խիփալ** xital, չը. Գոռալ: Բառգիրք հայոցը<sup>36</sup> ունի խիտալ «կասկածել»: Խիտալ - գոռալ, ոգոզալ, միամարտել<sup>37</sup>: Etym.= arab. قتال qat'äl ‘Kill, fight’ միամարտել:

<sup>31</sup> Սիմեոն Դպրի Լեհացոյ Ողովրութիւն, իրատ.՝ Ներսէս Ակինեան, Վիեննա, 1936, էջ 170. տե՛ս՝ Պողոսեան, էջ 72:

<sup>32</sup> Դիան Նոր Ջուլյայի Ս. Ամենափրկիչ վանքի, մասն Ա, Էջմիածնի կաթողիկոսների կոնդակներ (1652-1705), աշխ.՝ Խաժակ Տէրգրիգորեան, Անթիլիաս, 2003, էջ 63. տե՛ս՝ Պողոսեան, էջ 75:

<sup>33</sup> Յիշապակարան Սանահնոյ, էջ 170. տե՛ս՝ Պողոսեան, էջ 77:

<sup>34</sup> Յակոր Փափագեան, «Ալոռու Ս. Յակոր վանքի քյոթուկը», Բանքեր Մագենադարանի, 1977:12, Երեւան, Մատենադարան իրատ., էջ 201. տե՛ս՝ Պողոսեան, էջ 79:

<sup>35</sup> Փափագեան, էջ 201. տե՛ս՝ Պողոսեան, էջ 79: Յիշապակարան Սանահնոյ, էջ 157-58. տե՛ս՝ Պողոսեան, էջ 94:

<sup>36</sup> Հ. Մ. Ամալեան, Բառգիրք հայոց, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ իրատ., 1975:

<sup>37</sup> «Այս բառը գեղուկը, որ կարի պիտոյ է վարժասիրաց. Հանդէս բանաստեղծաց», ԺԷ. դարի յիշապակարաններ, էջ 122բ-136ա. նաեւ՝ ՄՄ 2281 էջ 135ա. տե՛ս՝ Պողոսեան, էջ 96:

13. **Ղաղաղայ** qataqa, q. Մունետիկ? (ծան. հրատ.): Հրամայէ պնդապահ առնելի ի ճանապարհին, այսինքն՝ ղատաղայ<sup>38</sup>: Etym.= turk. kadağan (syn. Yasaklı, memnu ‘obsolete’), pers. غن گ adaqan ‘Barred, Forbidden, Illegitimate, Illicit’:

14. **Ղուշխանա** qušxana, q. Թոշնարան, հաւանոց: Ելանք անտի, գնացինք ի ղուշխանան. տեսանք անհուն թոշոնք՝ ազգ եւ ազգ կերպ թոշոնք<sup>39</sup>: Etym.= turk. قوشخانه qušxāna, Composed of turk. quš + pers. xāna ‘place for keeping falcons’:

15. **Ճիպայ** čipa, q., ճիշտ չէ մեկնաբանուել որպէս (պարսկ. jib «գրպան» Փոստրակ, խորը ընկած տարածք?): Մեր յօժար սրտի ծախեցինք ի վերայ Բարսեղ պարոնտէրին Զրանցի ջամփի տակի ճիպէքն... Զումանց ճիպէքի վերի կուտն<sup>40</sup>: Ճիշտ է մեկնաբանել Միջին հայերէնի բառարանը: Etym.= arab. جب jobba ճիպայէ, ճիպայէթ «վերարկու, ամդան». Comp. Arab., pers. qabā قبا «գապա կապա, պատմուման, պարեզօս, հանդերձ» krd. kava, kova «կապա», kebe «հասարակ չոլիսա», turk. kebe «կապերտ», ‘cassock, long garment’:

16. **Մուադին** muadin ճիշտ չէ մեկնաբանուել որպէս (արաբ. պարսկ. mo'adel), մակրայ, ածական. Համարժէք, հաւասար, նման: Թէ դաւի ունէնան, մուադին մենք ենք, պարոնտէրին հետ բան չոնի<sup>41</sup>: Etym.=arab. pers. مدعى moda ‘i ‘complainant, plaintiff’ Բողոքող, հայցուոր». Comp. դաւի davî Etym.= arab., pers. داعی da 'vî ‘action, case, cause, suit’ հայց, դատական գործ:

17. **Պաղինք** paqink’ (արաբ. baqî)?, ա. զ. Խոռվարար, անհնազանդ, անիրա: Իրենց միջէն ալիրեցաւ թապուրն եւ դրա ալ հասան, չարդեցին ԺՌ հոգի կամ ալ պակաս, ալ պաղիքն դարձան գնացին: Ո ուկի գին կըտրեց, թող զալ պաղիքըն, որ ընկան եւ մնացին գերի<sup>42</sup>: Etym.= turk. ياغى ‘insurgent, lawless, mutineer, outlaw, rebel, rebellious’, խոռվարար, անհնազանդ, անիրա:

<sup>38</sup> Զաքարեայ Սարկանագի Պարմագրութիւն, Գիրք Ա, Բ, Գ, Վաղարշապատ, 1870, էջ 37. տե՛ս՝ Պողոսեան, էջ 129:

<sup>39</sup> Յ. Անասեան, «Մահտեսի Շահմուրատի յիշատակարանը», XVII դարի ազգագրական շարժումներն Արեմիքեան Հայաստանում, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1961, էջ 317. տե՛ս՝ Պողոսեան, էջ 130:

<sup>40</sup> Յիշագրակարան Սանահնոյ, էջ 227. տե՛ս՝ Պողոսեան, էջ 131:

<sup>41</sup> Յիշագրակարան Սանահնոյ, էջ 162. տե՛ս՝ Պողոսեան, էջ 141:

<sup>42</sup> Մանր ժամանակագրութիւններ, հիրք. I, էջ 215-16. տե՛ս՝ Պողոսեան, էջ 168:

18. **Պար-ի պարիթ** pat-i parit' (պարսկ. bād-i bārid)?, գ. (թժկ.) Ցուրտ քամի?: Եւ ցաւ մի այլ կա, որ իրենն պատ-ի պարիթ կասեն<sup>43</sup>: Etym.=pers. بادر bādbor, composed of pers. bād 'Wind', pars. Bor, bordan 'remove'. (թժկ.) 'carminative':

19. **Ռահվար** rāhvar, գ. , ճանապարհող<sup>44</sup>: Etym.=pers. راهور 'horse, fast, traveler', հեծելու ծի<sup>45</sup>, արագընթաց, ուղղէգնաց:

20. **Սահարի** sahari (արաբ. sihr «հմահւել»?), ա. Կախարդուած, հմայուած?: Սահակն ասէ՝ ի սահարին սաֆրայէն եւ պալդամէն լինի<sup>46</sup>: Etym.=pers. سرد sardī 'cold': Ըստ հին թժկութեան մարդու օրգանիզմու եղած չորս հեղուկներից երկուաը սառն են, իսկ միւս երկուաը տաք: Արեան, աւշի, լեղու եւ սեւ լեղիի: Մարդիկ ըստ խառնուածքի (temperamentum) տիպերի բաժանուած են չորս խմբերի:

21. **Օլօֆայ** olofa, գ. Զինուորական ռոճիկ? Ունի Կարստ (անտիպ քառ.): Բազմութիւն զօրացն աւելի են, քան զաւազ ծովու, եւ օլօֆայ (ուլուֆայ) չունին, այլ միայն գեղ եւ քաղաքի տեղի օլօֆային: Զօրքն անհուն են իբրեւ զաւազ ծովու առանց ուլուֆայի եւ փոխանակ ուլուֆայի երկիր ունին եւ գեղ<sup>47</sup>: Etym.=arab., pers. علوفه olūfa. 'fodder, provender' անասնակեր, կեր, կերակուր:

22. **Ֆախիր Ֆուխարայ**, faxir fuxara, Ֆախիր, Վախիր, Ֆուխարայ faxir fuxara (թուրք.?) fakir «աղքատ» եւ fukara «չքատր»), գ. Զքատր, խեղճ, աղքատ-մաղքատ: Միջին հայերէնի բառարանը ունի ֆախիր «դերվիշ, մահմեդական աղքատ կրօնաւոր» (իմաստափոխ.): Դիմար սղութիւն եղեւ, չարեկն Բ խոռոշ ելաւ, հաց ո՞վ կու տեսանէ, ֆախիր ֆուխարայ շուար մնացել էին<sup>48</sup>: Etym.=Arab., pers. فقير فقرا faqir-foqarā, Composed of sin. faqir 'depressed , deprived, indigent, needy, pauper, penniless, poor' + pl. foqarā.

1. Աղքատ. 2. դերվիշ, մահմեդական կրօնաւոր:

Բառարանում մի շարք փոխառութիւնների ծագումը չի նշում: Այստեղ մէջբերում ենք այսպիսի փոխառութիւնները նշելով փոխատու լեզուն, փոխառութեան ծագումը եւ լրացուցիչ տեղեկութիւններ:

<sup>43</sup> Բունիաթ Սեբաստացի, Գիրը թժկութեան (ԺԷ դար), աշխատ. Դ. Մ. Կարապետեան, Երեւան, Մատենադարան հրատ., 1987, էջ 95. տե՛ս՝ Պողոսեան, էջ 170:

<sup>44</sup> Պողոսեան, էջ 177:

<sup>45</sup> Ստ. Մալխասեանց, Հայերէն բացադրական բառարան, Հատոր 4, Հայկական ՍՍՌ պետական հրատ., 1944-45, էջ 156:

<sup>46</sup> Սեբաստացի, էջ 64. տե՛ս՝ Պողոսեան, էջ 178:

<sup>47</sup> Պողոսեան, էջ 220:

<sup>48</sup> Մանր ժամանակագրութիւններ, հրդ. I, էջ 223. տե՛ս՝ Պողոսեան, էջ 221:

23. **Աղալաթ** ardalat‘, q. Արդարութիւն: Իւր երկիրն է խիստ աղալաթ, որ ոչ գոռ կայ եւ ոչ բոց<sup>49</sup>: Etym.= arab. pers. عدالة، عدالت ‘Justice’:
24. **Աթրաֆ** at‘raf, մկ. Չորս կողմը, բոլորտիք: Թափայ ասելն տիվան-խանայ է, ԾԵ միլիօն է, թող զմիջինն եւ զաթրաֆն<sup>50</sup>: Etym.=arab., pers. اطراف “surroundings, about, environs , peri-, perimeter, peripher”:
25. **Աճեմիստանցի** ačemistanc‘i, q., հրանցի, պարսիկ: Աճեմիստանցի է այս Ենկիպէկ մահտեսիս<sup>51</sup>: Etym.=arab. عجم + pers.-stan + arm. – c‘I, ‘Iranian, Persian’:
26. **Ամալիս** amalis, q. Գինի: Ամալիս, որ է խաղողի գինի<sup>52</sup>: Etym.=arab. ملساء malsa, f. al-amlas ‘Wine’:
27. **Անմուհր** anmuhr, adj. Ան-կնիք, Մուհր: Եւ ոմանք անմուհր գոլով բանիք եւ խորիրդով<sup>53</sup>: Etym.= pers. مهر mohr «կնիք» ‘seal; stamp: 1) a device or instrument for stamping 2) the impression or mark made by stamping, impression:
28. **Անպար** anpar, Ամբար, շտեմարան: ԱԲ<sup>54</sup> Եւ ՀԲ<sup>55</sup> անպար «պարելու անվարժ» (համանուն): Այլ ի վայր անպարն գարւոյ, որ է մինն նստեալ արքունեան<sup>56</sup>: Etym.=pers. انبار anbār ‘warehouse, depot, reservoir, [grains] granary’:
29. **Անփաթերակ** anp‘at‘erak, Անփաթերնակ. ա. Անփուանգ: Երգեա՛ վստահ, անփաթերակ/Եւ զգծողս յիշեա՛ յերակ<sup>57</sup>: Composed of arm. Ան + pers. پتیارک، پتیار، پتیر، پتیره، بندیاره، بندیاره patyāra<sup>58</sup> «փորձանք، չարիք», M. Pers. patyārak ‘Ahriman, the Devil, fiend, trick, Wicked woman’)\*:

<sup>49</sup> Թութունցի, էջ 310. տե՛ս՝ Պողոսեան, էջ 20:

<sup>50</sup> «Մահտեսի Շահմուրատի», էջ 317. տե՛ս՝ Պողոսեան, էջ 21:

<sup>51</sup> Դիան հայ վիմագրութեան, պրակ VII, ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատ., Երեւան, 1996, էջ 116. տե՛ս՝ Պողոսեան, էջ 24:

<sup>52</sup> ՄՄ 6275, 185թ. տե՛ս՝ Պողոսեան, էջ 24:

<sup>53</sup> Դիան Նոր Զուղայի, էջ 81. տե՛ս՝ Պողոսեան, էջ 29:

<sup>54</sup> Անձեռն բառարան հայկագեան լեզուի, կազմ. Գ. Ճելալեան, Անթիլիաս, 1988:

<sup>55</sup> Մալխասեանց:

<sup>56</sup> Երեմիա Զելքաի Քեօմիլրնեան, Աղամալոյր պարմութիւն, հրատ.՝ Վահրամ Թորգոմեան, Վիեննա, 1913, էջ 26, 28. տե՛ս՝ Պողոսեան, էջ 29:

<sup>57</sup> Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (XVI-XVII դդ.), հղր. I, աշխատ.՝ Յասմիկ Սահակեան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1986, էջ 35. տե՛ս՝ Պողոսեան, էջ 30:

<sup>58</sup> چو данی که از مرگ خود چاره نیست / ز بیری بتر نیز پتیاره نیست (فردوسی). شاهنامه فردوسی: متن کامل، بر اساس چاپ مسکو، سعید حمیدیان، نشر قطره، 1384، تهران، ص 830.

30. **Աշութիւն** аշчутун գ. Խոհարարութիւն: Գ տարի Սր. Շնունդն աշճութիւն է արեր, ֆըլայներու տէրսն եւ նեղութիւն է կրեր<sup>59</sup>: Etym.=turk. ašči, composed of pers. شش ‘pottage or soup’ + turk. – չի. ‘Chef’ «խոհարար»:
31. **Ասրապ** asrap, n. Կապար: Ասրապ. որ է ապար, որ է կապար, որ է արծին<sup>60</sup>: Etym.=arab. سرسب osrob ‘lead’:
32. **Արծէճ** arčeč, n. Արծիճ, ճճի, ճճոյ: Ի Հապաշի երկիրն ոչ գոյ բնաւ արծաթ, պղինձ, կլայէկ, արծէճ, բայց ուկի շատ<sup>61</sup>: Etym.= M. Iran. \*arčič, Pers. ارزیز arziz, սպիտակ arziz «անագ» ‘Lead, caper, plumb, կապար’ եւ սել arziz «կապար»:
33. **Բաղուրաղջայ** баխбаխյա, Այզի ու մարզագետին, բռստան: Շինեցի զխութ, զքաղուրաղջէս եւ զջաղացներու եկեղեցւոյս վախս տուի<sup>62</sup>: Etym.= pers. باغ و باج va bağc‘e ‘garden, little garden’:
34. **Դահեակ** daheak, q., Դայակ: Յիշատակ է... դահեակ սնուցիչ երկու քոռն իմոյ Սառին, Յաշաքին<sup>63</sup>: Etym.=pers. دایه ‘nanny, nurse’ < M. Pers. dayāk<sup>64</sup> «մանկաբարձ կին»:
35. **Դաւէտէր** davetēr q. Վէճի տէր, հայց յարուցող: Ով որ դափի անէ՝ այն հողին դաւէտէրն ես ըլիմ, հետ պարոնտրին ո՛չ ով բան չունենայ<sup>65</sup>: Etym.=arab. دعوى davi ‘claim, action, case, cause, suit, allegation, pretension’:
36. **Զառբերան** zaŕberan, w. Հոյակապ, սքանչելի: Զառբերան-հնյակապ, զեղուն, հոյծ, բազմաբեր, ծոհ, լիապատառ, համակալ<sup>66</sup>: Etym.= pers. زر ‘gold’ + arm. բերան երան ‘eloquent, nuկի բերան ունեցող, պերճախոս, ճաւարախօս’<sup>67</sup>:
37. **Զառնփա** zaŕnapa, q. Կա եւ ազգ մի կենդանի, որ զառնափա ասեն, որ վիզն խիստ երկայն է<sup>68</sup>: Etym.= arab. pers. فارز zarāfe, ‘giraffe’ Ընձուլտ:
38. **Զինաթ** zinat‘, w. Շքեղութիւն, հանդիսաւորութիւն: Յորժամ թագաւորն ի դրւու ելանէ, այս է զինաթն՝ Ի՞՛ յեղաք, Ի՞՛ շաթիր եւ Ի՞՛ խա-

<sup>59</sup> Մկրտիչ Եպս. Աղանունի, Միարանք եւ այցելուք հայ Երուաղէմի, Երուաղէմ, 1929, էջ 293. տե՛ս՝ Պողոսեան, էջ 30:

<sup>60</sup> ՄՄ 6275, 187ա. տե՛ս՝ Պողոսեան, էջ 34:

<sup>61</sup> Թութունջի, էջ 310. տե՛ս՝ Պողոսեան, էջ 37:

<sup>62</sup> Դիան հայ վիմագրութեան, պրակ V, Արցախ, կազմ.’ Ս. Բարխուդարեան, ՀՍԱՀ ԳԱ հրատ., Երեան, 1982, էջ 215. տե՛ս՝ Պողոսեան, էջ 43:

<sup>63</sup> Դիան հայ վիմագրութեան, պրակ V, էջ 173. տե՛ս՝ Պողոսեան էջ 59:

<sup>64</sup> Աճառեան, Հայերէն արմագրական բառարան, Հգր. Ա., էջ 618:

<sup>65</sup> Յիշակակարան Սանահնոյ, էջ 158. տե՛ս՝ Պողոսեան, էջ 60:

<sup>66</sup> ՄՄ 2281, 135ա. տե՛ս՝ Պողոսեան, էջ 71:

<sup>67</sup> Նազիկ Յովիաննիսեան, «Նորակազմ բառեր հոմանիշների ձեռագիր բառարաններում», Պատմաբանասիրական հանդէս, 2002:1, էջ 179:

<sup>68</sup> Թութունջի, էջ 309. տե՛ս՝ Պողոսեան, էջ 71:

չալամ, Լ դաւովխանայ: Որքան գէնէթ որ ունի, ինքն նոյնպէս այլ ունի կինն: Եւ յորժամ թագաւոր ողուսն ելանէ, այս է գենարն<sup>69</sup>: Etym.= arab. pers. زینت، زینه، ‘decoration, embellishment, ornament, Luxury, solemnity’:

39. **Էսնէֆէ** հներե (արաբ. թուրք. esnaf), գ. Արիեստաւոր, վարպետ: Ե խալեան կուզ... պիտի ըրուաս, պիտի երկայք բանող, ամէն էսնէֆէ մը նացեալ<sup>70</sup>: Etym.=arab., pers. اصناف. Aşnāf, turk. esnaf. Եզ. صنف şenf ‘guild, trades folk, trades people, association of craftsmen’:

40. **Էրուշտա ապուր** Շրուշտա ապուր, հրդ. Արիշտայով ապուր: Դեղն այն է, որ շիրիկ ձիթով ըսպանախ եւ էրուշտա ապուր ուտէ<sup>71</sup>: Etym.= pers. آش رشتہ aš rešte > rešte ‘Fiber, strand’:

41. **Ըրէխէմ** Թրէխէմ, ՐԱՂԱՄ գ., Հրովարտակ, պաշտօնական գրութիւն, տե՛ս՝ Զամենայն հարկաւոր զգիրսն, եթէ ըրէխէմ եւ եթէ այլ հոգմեր... պարոն քէլէնթէր խոճայ Աւետիսի գիտութեամբն եւ կամակցութեամբն առաքեսցէ առ մեզ<sup>72</sup>: Etym.= arab, pers. مرفوم ‘Written, number’:

42. **Ըրքնիսան** Թրէկ’նիսան գ. Նստատեղի նեարդի բորբոքում, Ichias: Ըրքնիսան ի յուկրացաւոն կու բաժանի<sup>73</sup>: Etym.=arab. عرق النساء araq-al-nisā, գ. (med.) ‘sciatic nerve, sciatica’:

43. **Թարփի** Թ’abi, ո. Հպատակ, ենթակայ: Այս թագաւորս եւս թարփի է Հապաշոյ թագաւորին<sup>74</sup>: Etym.= arab., pers. تابع taba ‘subject, citizen, follower, dependant, function’:

44. **Թագրար** Թ’agrар, Թագրար, (մակրայ), Դարձեալ, վերստին: Ի գայն 20 աւուր ճանապարի գետ ի վեր, եւ եկաք թագրար անցաք զգեստն: Այնոր ներքեւն թագրար տեսաք այլվի Ե հավուզ մեծ<sup>75</sup>: Etym.=arab., pers. تکرار takrār ‘repeat, repetition, duplication, frequency’:

45. **Թամասուկ** Թ’amasuk, Թամասուք, գ., Մուրիհակ, պարտաւորագիր: Պարոն Աւետին չորս հարիւր թումանի թամասուկն տայք խանին մլազումն<sup>76</sup>: Etym.=arab. Pers. تمسك tamasok, turk. temessük, ‘obligation, bond, promissory note’:

46. **Թանճարա** Թ’ančara ո., Կաթսա, մեծ աման Աստուած ալրինէ Ամիրճանէնց պառան. մին թանճարա [Երեսն Սր. Յակոբայ]<sup>77</sup>: Etym.=turk. tencere < pers. تنگیره/تنکیره: ‘boiler, saucepan, cooker, caldron, copper’:

<sup>69</sup> Թութունջի, էջ 303, 308. տե՛ս՝ Պողոսեան, էջ 72

<sup>70</sup> Մանր ժամանակագրութիւններ, հիդ. I, էջ 227. տե՛ս՝ Պողոսեան, էջ 73:

<sup>71</sup> Սեբաստացի, էջ 94. տե՛ս՝ Պողոսեան, էջ 73:

<sup>72</sup> Դիան Նոր Ջուղայի, էջ 63. տե՛ս՝ Պողոսեան, էջ 75:

<sup>73</sup> Սեբաստացի, էջ 106. տե՛ս՝ Պողոսեան, էջ 75:

<sup>74</sup> Թութունջի, էջ 305. տե՛ս՝ Պողոսեան, էջ 76:

<sup>75</sup> Թութունջի, էջ 310, 316. տե՛ս՝ Պողոսեան, էջ 76:

<sup>76</sup> Դիան Նոր Ջուղայի, էջ 92. տե՛ս՝ Պողոսեան, էջ 77:

<sup>77</sup> Փափազեան, էջ 201. տե՛ս՝ Պողոսեան, էջ 77:

47. **Լէկէր** lešker, ո., Լէշ՝ դիակ ուսող (մականուն): Այս Բաքըր փաշայս զխօչայ Ալիսասն կախեաց ի փայտէ, որոյ մականուն Լէկէր ասէին<sup>78</sup>: Հմմտ. **Լաշ** laš, ‘carrion, Լեշ, մեռելոտի; 1. Սատկած կենդանի, կենդանու դիակ, գէշ: 2. (անարգական) Մարդու դիակ, մեռելոտի’. Etym.=turk. لش laš, pers. لاش لاش<sup>79</sup>, lašč, lašä(id)<sup>80</sup>.
48. **Լուղուի** lulu a. (թժշկ.) Մարգարտանման: Պատասիրն. Գ ցեղ կու լինի. Ա մանը սիկիլներ, եւ որ տաճիկն լուղուի կասէ: Այն սունկն, որ լուղուի կասեն, սավտայի մօս է<sup>81</sup>: Etym. لولو lulu «մարգարիտ», ‘a kind of plant (mushrooms), pearl, nacre, bdellium’:
49. **Խազագետր** xazatetr, գ. Խազագրուած տետր՝ գիրք: Այս խազա-տետրս Տէր Սարգիս Եպիսկոպոսի է<sup>82</sup>: Etym.= arab., pers. خط xat “line, script, streak, writing, track, handwriting” + arm. tetr. ‘notebook, book’:
50. **Խազմասէր** xazmasēr, ա. Կոռուասէր, խոռվարար: Խազմասէրն եւ խոռվարարն ի ժողովրդականաց, որք վասն փառասիրութեան... գումարտակ լինէին<sup>83</sup>: Etym.= arab. خصم xasm ‘enemy’ =+ arm. sēr. ‘rebellious, rebel, mutinous, seditious’:
51. **Խալբալվել** xalbalvel, Վրդովել, խոռվուել. «մաղել, վրդովել, վտանգել», Անօրէնքն կու խալբալուին, միջակտուր կու լինին<sup>84</sup>: Etym.=pers. qarbal ««մաղ» ‘coarse sieve, corn sieve, ‘get upset’, խարբալել ‘to riddle or sift’:
52. **Խրդի** xbdī, գ., Խրչակնակ Ղապտի: Կային հոռոմք, խրդիք, ֆուանկք, քայց հայր՝ ո՞չ<sup>85</sup>: Etym.= arab., pers. قبطي ‘Coptic, Egyptian, gipsy’:
53. **Խէրիշէրիֆ** xēt'išerif, գ. Հէտի Շէրիֆ Հրամանագիր: Մինչեւ Ըստամազուր փաթրը կութիմնն խէրիշէրիֆ մութը պունճայ չի լինի<sup>86</sup>: Etym.= pers. خط شریف xat'e šarif ‘decree, ordinance, rescript’:
54. **Խէրն բեսնել** xērn tesnel, bonté’ Օգուս քաղել՝ ստանալ, շահ ունենալ: Գալուստ վարդապետն էառ, զոր բարեաւ եւ ուղախութեամբ վայելնեցէ եւ խէրն տեսնու<sup>87</sup>: Etym.= arab., pers. خير xayr ‘goodness’:

<sup>78</sup> Ալանեանց, էջ 107. տե՛ս՝ Պօղոսեան, էջ 88:

կե մլկ րու զմն պիտշան նիրզ լաշ . սաւդի .

<sup>79</sup> Բնին زمین که تو بینی ملوک طباعند.

<http://www.nosokhan.com/library/Topic/0CHK>

<sup>80</sup> Karst, *Wörterbuch des Mittelarmenischen* (Handschrift):

<sup>81</sup> Ալբաստաղի, էջ 122-23. տե՛ս՝ Պօղոսեան, էջ 88:

<sup>82</sup> Ալանունի, էջ 470. տե՛ս՝ Պօղոսեան, էջ 92:

<sup>83</sup> Դարիմեցի, էջ 273. տե՛ս՝ Պօղոսեան, էջ 92:

<sup>84</sup> ԹզօՅ, էջ 155. տե՛ս՝ Պօղոսեան, էջ 92:

<sup>85</sup> Սիմէն Լեհացի, էջ 213. տե՛ս՝ Պօղոսեան, էջ 95:

<sup>86</sup> «Դիան Սուլը Յակոբայ», Սիոն», 1930 նոյեմբեր - 1941 Յովիս-Օգոստոս, էջ 315. տե՛ս՝ Պօղոսեան, էջ 96:

55. **Խօրողիսօս** xorozxos, q. Աքլորականչ: Կէս գիշերուն ձայն հանեցին/Խօրողիսօսուն թրատեցին<sup>88</sup>: Etym.= pers. خروس xorūs ‘Rooster’ «աքաղաղ» + arm. xos. Հմմտ. خروشون xorūsxūn ‘Early morning’:
56. **Հախէն զալ** haxēn gal, պատմել, հարցերը լուծել: Զգողն քն ցոյց տո՞ւր մեզ, որ մենք հախէն զամբ<sup>89</sup>: Etym.= arab. حق իազզ, pers. حق իاզզ ‘իրաւունք’, ‘right, title, fee, duty, moral obligation, truth, God, just, true, legitimate’, ‘to punish, solve problems’:
57. **Հախիսայ** haxisa, q., ‘part, section, piece’ Հասանելիք բաժին: Ղազարի Հովհիկի հողն... Եւ այլ հախիսայ որ ունի ի վերայ մեր, ներսն հսապէցինք<sup>90</sup>: Etym.= arab. حق իاզզ, pers. حق իاզզ ‘իրաւունք’, ‘right, fee, duty’ + turk. Isa:
58. **Համշահրին**, n. hamšahrī, Համաքաղաքացի: Համշահրին - ի մի քաղաքէ<sup>91</sup>: Etym.=pers. همشهری hamšahrī ‘fellow-citizen’:
59. **Հէօճճէթ հեօչչետ**, Հումաթ. Հիմնէթ հյուօչետ, q. Դաշնաթուլթ: Գոյ մի հէօճճէթ, յորոյ վերայ զնոյն նօմերայն եղաք: Հէօճճէթ վասն Բ Եւ Գ նօմերայի մաղազայիցն: Հիմնէթ ցոյց տուաք, նայ տիրութիւն արաւ<sup>92</sup>: Etym.= arab. حجت، حجه hoja:
60. **Հսարն տալ** hsabn tal, Հաշիւր տալ, հաշուետութիւն ներկայացնել: Սայ վերայկացու դրեց... Ոհան-բարէն, որ սարքարութիւն անէ, հսարն տայ Շմատոնի<sup>93</sup>: Etym.=arab., pers. حساب hesāb ‘account, arithmetic, calculation’:
61. **Հսապէլ** hsapel Հաշուել: Այլ հախիսայ որ ունի ի վերայ մեր, ներսն հսապէցինք<sup>94</sup>: Etym.=arab., pers. حساب hesāb «հաշիվ»‘account, arithmetic, calculation, counting, tally, score’:

<sup>87</sup> Կալուածագրեր եւ տինտեսական այլ գործարքների վերաբերեալ արխիսային վկանագրեր, պրակ 1, կազմ.’ Յար. Աբրահամեան, Մատենադարան հրատ., Երեւան, 1941, էջ 94. տե՛ս՝ Պողոսեան, էջ 96:

<sup>88</sup> Ուշ միջնադարի հայ բանասպեղծութիւնը, հղոր. II, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1987, էջ 320. տե՛ս՝ Պողոսեան, էջ 99:

<sup>89</sup> Յակոր Կարնեցի, *Տեղագիր Վերին Հայոց (լիշապակարան ԺԷ դարու)*, Վաղարշապատ, 1903, էջ 56. տե՛ս՝ Պողոսեան, էջ 113:

<sup>90</sup> Յիշապակարան Սանահնոյ, էջ 148. տե՛ս՝ Պողոսեան, էջ 113:

<sup>91</sup> Պողոսեան, էջ 115:

<sup>92</sup> «ԺԷ դ., Երուասդեմի հայոց պատրիարքութեան դիանական փաստաթղթեր» (առանց Եջահամարների). Նաեւ՝ «Զուար Ճիշտի Օղոլու քահանայի Ճանապարհագրութիւն եւ ուխտ յերուասդէմ», Բազմավէպ, 1867, էջ 131. տե՛ս՝ Պողոսեան, էջ 122:

<sup>93</sup> Զաքարիա Ազուլեցու Օրագրութիւնը, ԱՐՄՖԱԼԻ հրատ., Երեւան, 1938, էջ 82. տե՛ս՝ Պողոսեան, էջ 126:

<sup>94</sup> Յիշապակարան Սանահնոյ, էջ 148. տե՛ս՝ Պողոսեան, էջ 126:

62. **Ղանդակ** qantak, n., «փրամ, փոս, պարիսպների առաջ փորուած փոսը»: Մօքրվն ղանտակի փորել էին, ամրոցնի շինել եւ առ լերամբ բանակ բանակ նստել: Դիզել էին թլուրնի իբրեւ ղանտակ: Etym.= arab. خندق xandaq ‘ditch, trench, moat’, M. pers. گندگ kandak, pers. کندا kanda «փորուած»<sup>95</sup>.
63. **Ղարիմ** Խաչիմ, Հին, Նախկին: ԶԴարքն ղատիմի կայր եւ Պարսից խլած եւ զԵպիկոպոսի գեղն, որ հաստատ կայր նախնեաց մերոց<sup>96</sup>: Etym.=arab., pers. قديم qadim: ‘ancient, old’:
64. **Ճաւահիրեղէն** čavahireqən, q. Գոհարեղէն, թանկազին քարեր: Տեսաք գեղեցիկ շինուածք՝ ուկեղէն ճաւահիրեղէն<sup>97</sup>: Etym.=arab. јаваҳер جواهر < pers. گوهر gōhar ‘gem, jewel, jewels, gems, rock’ «գոհար». Sing. arab. جوهر јохар ‘essence, substance, nature, spirit, being’:
65. **Ճելալութին** čelalut’yun, n.: Շատ անօրէնութին եւ չարիք եւ ճելալութին արել էր, պէկէրպէկիք սպաննել էր<sup>98</sup>: Etym.=turk. jelali ‘majesty’ «խոռվարար, ապստամբ» < arab. جلال ‘glory, masculine, dignity, magnificence, pomp, stateliness’:
66. **Ճէտվէլ** čētvēl, n. Աղիսակ: Հարցեալ եւ ժողովեալ անհամար մեկնութին եւ ճէտվէլ աղիսակը<sup>99</sup>: Etym.=arab. pers. جدول jadval, ‘chart, edging, puzzle, scheme, table’, turk. jedvel:
67. **Մարզպիկ** marzpič, n., փոքր մարզպան: Զկնի Վարդայ Վահրամ մարզպիկն մարտիրոսացաւ<sup>100</sup>: Etym.=pers. مرزبان marzbān ‘border guard, frontier official frontier controller’ «սահմանակալ, կուսակալ», M. pers. marzipan composed of marz «մարզ, գավառ» +-pān:
68. **Մլազում** mlazum, n. molāzem. սպասաւոր, թիկնապահ, ընկերակից: Պարոն Աւետին չորս հարիւր թումանի թամասուկն տայք խանին մլազումն<sup>101</sup>: Etym.=arab., pers. ملازم molazem ‘Attendant, Collateral, Companion, Concomitant, Escort, Retainer, Satellite’:

<sup>95</sup> Լեհացի, էջ 372. տե՛ս՝ Պողոսեան, էջ 129. նաև՝ Karst, *Wörterbuch des Mittelarmenischen*:

<sup>96</sup> Յիշապակարան Սանահնոյ, էջ 113. տե՛ս՝ Պողոսեան, էջ 129:

<sup>97</sup> Մահիմեսի Համուրափի, էջ 315. տե՛ս՝ Պողոսեան, էջ 131:

<sup>98</sup> Մանր ժամանակագրութիւններ, հիր. I, էջ 226. տե՛ս՝ Պողոսեան, էջ 131:

<sup>99</sup> «Աւետիք Տիգրանակերտցի», Տէֆթէր գիրք:- Աւետիք Պաղտասարեան ընթերցող Տիգրանակերտցի» (յօդուածի հեղինակն ամէնայն հաւանականութեամբ Ղետնդ Ալիշանն է), Բազմավէպ, 1897, էջ 318. տե՛ս՝ Պողոսեան, էջ 131:

<sup>100</sup> Սպեհիանոսի Ռոշբայ Ժամանակագրութիւն կամ լարեկանք եկեղեցականք, հրատ.՝ Հ. Ոսկեան, Վիեննա, 1964, էջ 70. տե՛ս՝ Պողոսեան, էջ 135:

<sup>101</sup> Դիան Նոր Ջուղայի, էջ 92. տե՛ս՝ Պողոսեան, էջ 139:

69. **Մուրվարիտ** murvarit, n. Մուրվարիտ, որ է մարգարիտ<sup>102</sup>: Etym.= pers. *morvārīd* ‘pearl, Morvari’ < Lt. Margarita:
70. **Յեթիմ** yet‘im, n... Որբ: Զանում, եղբա՛րք, ձեր յեթիմէ, էս հասկալ ձեզ աղի մեր, վեր Աստուած ունի, վայր՝ ձեզ<sup>103</sup>: Etym.=arab., pers. ياتم 'yātim' 'orphan':
71. **Նաղանկար** naqšankar, Նախազարդ: Քարինք իհաւելք նաղանկար/*نَحْنَسْ* գիշերուն ձայն հանեցին/*خُورنِقْلُوسْ* թրատեցին<sup>104</sup>: Etym.= pers. نگار 'naghar' naqşongar: 'Ornament, flamboyant, design, pattern':
72. **Նարդվան** nartvan, n., Սանդուղք, stair': Այն տեղէն զնացաք ի պախչան. առաջին նարտվանն կայր Ե հավուզ ջրով<sup>105</sup>: Etym.=pers. نردبان nardebān 'ladder, staircase':
73. **Ծան հալ** šan hal, 'torment', Տանջանք: Հենց որ իզմիրէն դուրս եկի, սելափ ըռաստ եկինք. շան հալ քաշեցի<sup>106</sup>: Etym.= arm. šun + arab., pers. حال hāl 'circumstances, condition, expression':
74. **Շար** šhar, n., Շահար, քաղաք: Այս միջումս Գանջու շհարն Եւ մեք եմք մնացեալ, իրար հետ լաւ եմք<sup>107</sup>: Etym.=pers. شهر sahr 'city':
75. **Շունթան** šuntan, n., Սուլթան-շունթան: Ի ՌԴՇ թուին սպանին ըզշունթան իբրահիմն Եւ եղին զսովթան Մահմատն<sup>108</sup>: Etym.= arab. سلطان solṭān 'sultan, king, sovereign':
76. **Ռազամ** rāqam, Ռազամ: Հանդերձ թագաւորական ռազաման.. Եւ ի մէնջ բազում հաստատուն մահսարներով, նզովիք Եւ մուշալկայիք զալց Են Եւ բողոքելց Են ի դրունս արքայի<sup>109</sup>: Etym.=arab., pers. رقم rāqam, pl. ارقام arqam. 'figure, digit, character, writing, signature, kind, brand, grade':
77. **Ռամանի** ramani, ըռաման, n. Նոան գոյն: Ըղիանին մէկ մթղալ ի Հնդստան ԲՃ ֆլորի գին ունի, ռամանին (գրչ. ըռամանին) այլի այն գինն է<sup>110</sup>: Etym.=pers. رمانی romānī 'Pomegranate color, red':
78. **Սահար** sahat, ժամ: Աշխարհ եկաւ կիրակի կէս գիշերն յետ, որ կիրակի կու լրաւանայ, թ սահար Եւ կիսուն<sup>111</sup>: Etym.=pers. ساعت saa 't 'hour':

<sup>102</sup> «Բժկարան», էջ 184բ-239ա, ԺԷ դարի յիշարակարաններ. նաեւ՝ ՄՄ 6275, 214ա. տե՛ս՝ Պողոսեան, էջ 142:

<sup>103</sup> Դիան Նոր Ջուղայի, էջ 50. տե՛ս՝ Պողոսեան, էջ 145:

<sup>104</sup> Ուշ միջնադարի, հպր. II, էջ 314. տե՛ս՝ Պողոսեան, էջ 149:

<sup>105</sup> Մահկեսի Շահմուրապի, էջ 316. տե՛ս՝ Պողոսեան, էջ 150:

<sup>106</sup> Ազուլեցի էջ 45. տե՛ս՝ Պողոսեան, էջ 155:

<sup>107</sup> ԷզօՅ, էջ 420. տե՛ս՝ Պողոսեան, էջ 157:

<sup>108</sup> Մանր ժամանակագրութիւններ, հպր. II, էջ 395. տե՛ս՝ Պողոսեան, էջ 158:

<sup>109</sup> Դիան Նոր Ջուղայի, էջ 110. տե՛ս՝ Պողոսեան, էջ 177:

<sup>110</sup> Դարիմեցի, էջ 452. տե՛ս՝ Պողոսեան, էջ 177:

79. **Սահաթափուն** sahat'atun, n., ժամացոյց կրող աշտարակ: Յաջակողմն կայր սահաթափուն մի, բարձր քան զաշտարակ<sup>112</sup>: Etym.=pers. ساعت saa 't 'clock tower' + arm. tun. ժամատուն:

80. **Քարուլատը** k'ak'ulavor, w., Խոպոպատը: Կայր քարուլատը հաւմի, որ ՀՃ դրուովի էր, որ այն հաւն օրն դրուով մի խարջ ուներ<sup>113</sup>: Etym.=pers. կակլ kakol 'crest':

81. **Քէթղուղայ** k'ēt'quday, q. Քանզի ընթիանուր երկրի քահանայիցն, տանուտերանցն, երեսփոխանացն, քէթղուղոցն եւ առհասարակ ժողովրդեանն ասեն<sup>114</sup>: Etym.=pers. қաջակ kadxodā 'chief, village chief, ruler, commander', Տանուտէր, գիւղապետ:

82. **Քէպապիկ** k'ēpapik, q., Քյարար: Տարուկ քէպապիկ կե՛ր եւ քէֆ հասուր. աչքի շէշ ու փէշ լինի, շլըր մլըր<sup>115</sup>: Etym.=arab., pers. կباب kabāb 'kebab, kebab, barbecue':

83. **Քուղունկ** k'ulunk, q., Մոլոճ - քուղունկ<sup>116</sup>: Etym.=pers. կոնց kolang 'pickax, pickaxe':

84. **Քօմակ անել** k'omak anel, Օգնել, աջակցել: Իմ սիրելի որդի Յոհան վարդապետին թեւ եւ թիկունք լինիս, զինչ տեղ խօսելէ բան լինի՝ նորա քօմակ անես: Մեզանից քօմակ էք անում<sup>117</sup>: Etym.= arab., pers., turk. կմկ komak 'help, assistance, aid, helping, support'.

Հանդիպում են մի շարք փոխառութիւններ, որոնց ծագումը համարելի է թուրքերէն, սակայն նման բառերը օգտագործում են արաբերերն, պարսկերէն եւ թուրքերէնում:

85. **Էսիր** esir, n., Եսիր, Գերի, ծառայ: ԽՌ էլ Էսիր են տարել ղզլապիցն: Այս Էսիրներն որ տեղս գայ, հրամանք առես թագաւորական ալղն զմրուկ չաննեն Էսիրայ գլուխ ՀՃ<sup>118</sup>: Etym.= arab. pers. turk. esir 'captive, prisoner, slave, caitiff':

86. **Թագարիք** t'atarik', Թատարուք n., Պատրաստութիւն: Մեզ խապար երեր, թէ օսմանլուն կոուի թատարիք ունի<sup>119</sup>: Թատարուք տեսաք, որ գնանք Նիազով էլզուն ում, որ մեզ այդ կողմն ճամփէ, Խսրայէլի նէզիր

<sup>111</sup> Մանր ժամանակագրութիւններ, հրո. II, էջ 294. տե՛ս՝ Պողոսեան, էջ 178:

<sup>112</sup> Սիմեոն Լեհացի, էջ 60. տե՛ս՝ Պողոսեան, էջ 178:

<sup>113</sup> Մահկեսի Շահմուրափի, էջ 317. տե՛ս՝ Պողոսեան, էջ 216:

<sup>114</sup> Դիան Նոր Զուղայի, էջ 62. տե՛ս՝ Պողոսեան, էջ 217:

<sup>115</sup> «Աւետիք Տիգրանակերտցի», էջ 319. տե՛ս՝ Պողոսեան, էջ 217:

<sup>116</sup> «Ժողովածոյ, Բառգիրը», ԺԷ դարի յիշապակարաններ, էջ 145թ. նաեւ՝ ՄՄ, 1127. տե՛ս՝ Պողոսեան, էջ 218:

<sup>117</sup> Դիան Նոր Զուղայի, էջ 62 եւ Էզօք, էջ 357. տե՛ս՝ Պողոսեան, էջ 219:

<sup>118</sup> Էզօք, էջ 258, 370. տե՛ս՝ Պողոսեան, էջ 73:

<sup>119</sup> Էզօք, էջ 257. տե՛ս՝ Պողոսեան, էջ 77:

պուլարն<sup>120</sup>: Etym.=arab. pers. تَدَارُك tадарок, turk. tedarük, ‘preparation, procurement, provision’:

87. **Թարեղ** т’areq, Թարիղ, n., Թուական, ամսաթիւ, նաեւ՝ կարգ, սովորութիւն: Այլ եւ այս թարիղէս մին փոքր յառաջ օսմանլուէն ԶՌ մարդ մեզ վերայ հօջուն եկին<sup>121</sup>: Etym.=arab. pers. تَارِيخ tarīx, Turk. tarig, ‘date, history, era’:

88. **Թէրիր** անել т’éhrir anel Ցուցակագրել, մարդահամար անել: ՈՂԲ Զաֆարն թէրիր երաւ Արզումայ փաշալիս եւ օգոստոս ամսոյն մահ անկալ<sup>122</sup>: Etym.= arab., pers. تحریر tahrīr, turk. tehrir ‘writing, inscription, record, writ’:

89. **Իմրադեայ** imdadya, q., Իմտաս imtat, Իմտատիայ imtatiā Օգնութիւն: Ո՛չ միայն հասարակօրէն զնուիրակութիւնն խնդրեմբ յայս տարի ի ձենք, այլ յատկապէս զիմտատիայ<sup>123</sup>: Etym.=arab. pers. امداد emdād, turk. İmdat:

90. **Խարճագնացութիւն** xarčagnac‘ս’յոն գ. Ծախսատարութիւն: Ես՝ Գէորգ անարժան եւ յոգնամեղ վարդապետս... բազմաշխատ տընութեամբ յորդաջան աշխատութեամբ եւ յոլով խարճագնացութեամբ ետու շինել<sup>124</sup>: Etym.= arab. pers. خرچ xarj, turk. harç «ծախս» ‘expense’:

91. **Հասըլ հարճ** hasl harč. q., ‘Income tax’, Եկամտահարկ: Ես այնորիկ կաֆացուս խարաճն եկաւ, հասըլ հարճ կասեն, անունն անիծած ու զինքն մարդոյ գլուխ...<sup>125</sup>: Etym.= arab. حاصل һاصل ‘produce, result, product’, «արդինք, բերք», arab. خرچ xarj, turk. harç ‘expense, costs, cost’ «ծախս»:

92. **Հափս** hap’s, q., ‘imprisonment, retention, prison’ Բանտ, բանտարկութիւն: ԼԳ հոգի մանզով փաշային ծառաներոն հափսէն ելան ցորեկով, բարով մտան նալըն, ելան գընացին, քաղցին մարդիք ապուշ մնացին<sup>126</sup>: Etym.= arab. pers. حبس һabs turk. haps, hapis:

93. **Վարիս** varies, n., Ժառանգ: Ես՝ Աղա Խաչիկս... իմ յօժարութեամբն եւ այլ վարիսներովն այս հինգ գիրս ընծայ եւ վախմ արարաք<sup>127</sup>: Etym.= arab., pers. وارث vareṭ, turk. varis, mirasçı ‘heir, inheritor, legatee’:

<sup>120</sup> ԷՅօՅ, էջ 318. տե՛ս՝ ‘Պողոսեան, էջ 77:

<sup>121</sup> ԷՅօՅ, էջ 422. տե՛ս՝ ‘Պողոսեան, էջ 78:

<sup>122</sup> Մանր ժամանակագրութիւններ, հարք. I, էջ 242. տե՛ս՝ ‘Պողոսեան, էջ 79:

<sup>123</sup> Գէորգ Տէրվարդանեան, «Ազրիսի Ս. Թովմա Առաքեալի վանքում գտնուած նուիրական կրնդակներ», Էջմիածին, 2012:ԺԱ, էջ 93. տե՛ս՝ ‘Պողոսեան, էջ 84:

<sup>124</sup> Մանր ժամանակագրութիւններ, հարք. I, էջ 311. տե՛ս՝ ‘Պողոսեան, էջ 94:

<sup>125</sup> Մանր ժամանակագրութիւններ, հարք. I, էջ 221. տե՛ս՝ ‘Պողոսեան, էջ 117:

<sup>126</sup> Մանր ժամանակագրութիւններ, հարք. I, էջ 216. տե՛ս՝ ‘Պողոսեան, էջ 120:

<sup>127</sup> Յ. Քիլթեան, Զուղացի խօջայ Նազար եւ իր գերդասկանը, ա.տ, ա.թ., ա.վ., էջ 10. տե՛ս՝ ‘Պողոսեան, էջ 191:

**ETYMOLOGICAL COMMENTS ON A NUMBER OF WORDS IN THE NORAHAYT  
BARER VAŁAŠXARHABAYAN AŁBIURNERUM (16-18<sup>TH</sup> CENTURIES) DICTIONARY**  
(Summary)

MOHAMMAD MALEKMOHAMMADI (MalekMohammadi@em.uni-frankfurt.de)

Norayr Poghosyan's dictionary, *Norahayt barer...* is a valuable work that follows the tradition of lexicographers who made huge contributions in the field of Armenian lexicography. This dictionary presents the native and borrowed words used by Armenians and found in 16-18<sup>th</sup> century Armenian manuscripts.

The article focuses on some 268 post-*grabar* Armenian (known as *midjin hayeren*, Middle Armenian) words borrowed from Arabic, Persian and Turkish, which are presented in the said dictionary. The article notes that the given origin of some of these borrowings are not correct or are not mentioned in the dictionary and suggests their precise sources.